


1172



ԲԱՐԵԳՅԱ ՀՈՅ ԲԺԵԿԱԿԱՆ ՄԻԱՅՆԱԿԻ
ԹԻՒ 5

ԱԼՔՈԼԱՄՈԼՈՒԹԻՒՆ

ԳՐԱՅԻ


Տօքիւ. ԱՐՇԱԿ ԱՆԴՐԵԱՍԵԱՆ

ՅԱԿԱՋԱԲՈՅ

Տօքիւ. ՊՈՂՈՍ ՔՈԼՈՒԵԱՆ

ՀՐԱՏԱՐԱԿՈՒԱԾ

ԲԱՐԵԳՅԱ ՀԱՅ ՏԻԿՆԱՆ ՄԻԱՅՆԱԿԻ
ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ՄԱՍՆԱԿԻՂԻՆ ԿՈՂՄԵ



2002

Տպագր. Յ. ՊՈՂՈՍԵԱՆ

ԲԱՐԻԶ

1926

2010

Յ Ա Ռ Ա Զ Ա Բ Ա Ն

Նոյ նահապետէն մինչեւ այսօր մարդիկ օգտուելով կեանքի ամէն պարագաներէն, զինովցած են: Յաւի օրերը՝ մոռնալու համար կը խմեն: Ուրախութեան օրերը՝ տօնելու համար կը ճնկեն:

«Դարեր ունիս քնանալու, ո'վ մարդ, խմէ» կ'ըսէ պարսկական երգ մը:

«Գինիէն աւելի աղէկ ինչ կրնաս ունենալ որ զինիդ կը ծախս», կ'ըսէ ուրիշ բանաստեղծ մը զինեպանին:

Գինին կուտայ հարուստին ու աղքատին այն ուրախութիւնը կամ տիրութիւնը որուն պէտքը մարդ կը զգայ իր մէջը միշտ:

Մարդ միօրինակ չէ: Օր մը տիսուր է, օր մը ուրախ: Միօրինակութիւնը ձանձրացուցիչ պիտի ըլլար:

Մարդ գտնելու համար իր շարունակական հաւատրակշունթիւնը խմելու պէտք կը զգայ:

Գինի խմելը օգտակա՞րէ թէ վասակար: Ահա հարցումը:

Գինին ու իր հիւթը՝ ալքօլը սնո՞ւնդ են թէ ոչ: Բարեկամն առօթէօր Ա: Անդրէասեան շատ յըստակ լեզուվ կը բացատրէ զինեմոլութեան աւերտմներն ու ալքօլիդին փոանդը: Յոյց կուտայ թէ ինչո՞ւ համար ալքօլը վասակար է ու թէ ինչ մջրոցներ պէտք են առաջքը առնելու համար այն մեծ պատուհանին որ կը սպառնայ քաղաքակիրթ մարդկութեան:

Այս առիթէն կ'օգտութինք շնորհակալութիւն յայտնելու Բարիզի Հայ Տիկնանց Միութեան Կ. Խաչի մասնաձիւղին, որ առիթը տուաւ Բարիզի Հայ Բժշկական Միութեան այս զրբոյկները հրատարակելու, որոնք ինչպէս կը տեսնենք, լաւ ընդունելութիւն գտան հայ երիտասարդութեան ու հայ գաղութին կողմէ:

Այս երրորդ պոօշխւան է: Պիտի շարունակենք մեր այս պարբերական հրատարակութիւնները այն յոյսով ու հաւատքով թէ հայ հարուստները պիտի տան մեզի իրենց զրամական աշակցութիւնը, ինչպէս ըրին միւս զրբոյկներուն համար:

«Մալարխայի վրայ պիտի զրէ մեր ամենուս սիրած բժշկապեաը Կամսարական, Հայաստանի Կ. Խաչի նախագահը, որ երկրին մէջ ուսումնասիրած է ու գիտէ թէ ինչ պէտք է այդ ախտէն ագատելու համար: ՏՕԲԹ. ՊՕՂԱՍ ՔՈԼՈՒԵՍՆ

ԱԼՔՈԼԱՄՈԼՈՒԹԻՒՆԻ

Ա. մաս

Ալքոլամոլութեան մեր կազմին վրայ ըրած ազդեցութիւնը կարելի է բաժնել երկու մասի.

Ա.— Անմիջական

Բ.— Հեռաւոր կամ քրոնիկ

Ա.— Ստամոքսին մէջ ներմուծուած ալքոլը կը խառնուի արեան եւ անոր հետ մարմնոյն ամէն գործարաններուն մէջ կը շքչի; բոլոր բջիջները առանց բացառութեան այս հեղուկին մէջ կը թաթխուին: Մարտողական խողովակը եւ ջղային դրութիւնը ալքոլի անմիջական ազդեցութեան ենթակայ են. ստամոքսը իր անձկութիւնը կ'արտայայտէ արտաքսելով ալքոլը (փսխում) իսկ ջղային դրութիւնը գինովութեամբ կ'արտայայտէ ուղեղային բջիջներու թունաւորումը:

Ուրեմն ալքոլը թո՞յն մին է.— այո՛, կատարեալ թոյն մը եւ մահացու —. վկայ այս իրողութիւնը որ խմորները (*levures*) 15% ալքոլի մէջ չեն ապրիր. Եթէ ծուկերը դնենք ալքոլախառն ջուրի մէջ անմիջապէս կը մեռնին. Եթէ կենդանիներու մորթին տակ ալքոլ ներարկենք անոնք ալ կը դադրին ապրիլէ: Ալքոլի թունաւորմամբ յանկարծակի մահերը սպական չեն բժըշկական գրականութեան մէջ, բարեբախտաբար վաճառականութեան մէջ գտնուած ոգելից ըմպելիները անխառն չեն, անոնց ալքոլի աստիճանը կը տարութերի (8°—60%) ուժէն վաթսուն առ հարիւր: Ահաւասիկ քանի մը թուանշաններ.

Գինի	Օդի	
Խնձօրոշի	Ապաէնթ	30 — 60°
Գարեջուր		
Տանձօդի		



1996-59

Եթէ ալքոլի թունաւորմամբ յանկարծակի մահերը հաղուադէպ են, նոյնը չէ սակայն անոր քրոնիկ թունաւորման նկատմամբ. յաջորդ հատուածին մէջ պիտի տեսնենք գործարան առ գործարան անոր ըրած ազդեցութիւնը մեր կազմին վրայ:

Բ.— Սկսելով մարսողական խողովակէն, ըստնք որ ալքօլ ստամոքսին եւ աղիքներուն մէջ գտնուող եւ ստամոքսային հիւթ (*Suc gastrique*) եւ աղիքային հիւթ (*Suc intestinal*) արտադրող գեղձերը կը փետացնէ, առոր հետեւանքը ըլլալով գինումբները ենթակայ կ'ըլլան դժուարամարտութեան, դանդաղամարտութեան եւ ապա անմարտութեան: Եթէ առողջ մարդու մը ստամոքսին մէջ մնունդները կը մնան 2 1/2 էն 3 ժամ, ալքօլամոխներու ստամոքսին մէջ կը մնան 5—6 ժամ եւ աւելի: Ստամոքսը չարաչար աշխատութեան հետեւանքով վերջապէս կը յոդինի եւ տեղի կուտայ ու կ'ընդլայնի. ստամոքսի ընդլայնում՝ ունեցողները յաւիտենական դժբախտներ են, անոնց համար կեանքը այլեւս հաճոյք մը չի վերապահեր: Անմարտութեան կը յաջորդեն յաճախ ստամոքսի վերքեր (*ulcère*) որոնք կը վերջանան կամ ներքին արինահոտութեամբ եւ կածքաղցկեղով (*cancer*):

— Աղիքներու մէջ ալքօլիզմը առաջ կը բերէ փորհարութիւն մը որ հետեւանք է աղիքային քրօնիկ բորբոքման:

— Մարսողական խողովակին առընթեր՝ լեարդը մասնաւրապէս հակամէտ է ազդուելու ալքօլի թունառումէն, որ առաջ կը բերէ արինախութում մը (*congestion*) եւ տեղի կուտայ խոշոր լեարդներու, որ կը ցավին. աւելի հին ալքօլիխներու մատ ընդհակառակը կը հանդիպինք այն պատիկցած եւ սեղմ լեարդներուն որ այլեւս անբաւական կուգան իրենց պաշտօնին: Ալքօլը լեարդի մէջ գտնուած ազնիւ թիզները կը մեռցնէ եւ կը փոխարինէ զանոնք ուրիշ ներքային հիւսուածով մը (*sibreux*) որ բնախօսական ունէ՝ պաշտօն չունի, այս հիւանդութեան *Cirrhose atrophique* (*Læennes*) անունը կուտան որ հետզետէ կը համնի անանիկ աստիճանի մը որ մարսողական խողովակին դէպի լեարդ գացող եւ մուոցիչ հիւթերով ծանրաբեռնուած երակներուն եւ գլխաւորաբար *Vene porteին* համբան կը գոցէ. հետեւանք. որովայնի մէջ ջուրի հաւաքում եւ փորի ընդլայնում. այս հիւանդութեամբ առուապուներուն արտաքին կերպարանքը յօւթէ թագավորական, նիհար դէմքի մը եւ կմախացած *Zusammenfassung* մը հակասող

ահագին փոր մը, որ պարագային համեմատ կրնայ տասը, քսան, եւ աւելի լիդը ջուր պարունակիւ: Յանախակի կրկնուած ջրառութիւնները (*ronction*) հիւանդութեան ընթացքին վրայ ուեւ աղքեցութիւն չունին եւ այս դժբախտները կը մեռնին ընդհանրապէս հիւծումէ կամ սրտի հիւանդութեան (*insuffisance cardiaque*):

— Բանգրէսափ, սրտի, շնչերակ եւ երախներու վրայ, ալքօլամոխութիւնը առաջ կը բերէ հարպային այլասրում որ կը վերջանայ հարպային ծանրաբեռնութեամբ եւ կամ երակապսուութեամբ (*arterio-sclérose*):

Ալքօլամոխներու թոքերը չափազանց կը փափկանան եւ ամենամեծեն պաղառութիւն մը կամ թեթեւ համաձարակ մը դուռ կը բնան թոքառապի եւ թոքախտի:

— Զդային գրութիւնը եւ մասնաւորաբար ուղեղը զերծ չեն ալքօլի թունաւորումէն, ուղեղային կարգացում (*ramollissement*) եւ ուղեղային թաղամաթներու ըրոնիկ բորբոքում անոր հետեւանդներն են:

— Անպէս կը թուռի թէկ երկամունքները զերծ են այս թունաւորումէն, արդարիւ ալքօլը մէզին մէջ կը գտնուի *aldehyde* և ծւին տակ եւ ալքօլիխներու դիազնութեան առեն երթիւամունքները ընդհանրապէս առողջ երեւոյթ ունի:

Բ. մաս

Ա. ՔՈԼԱ. Ա. ՄՈՒ. Ա. ԹՈՒ. Ա. ԹՈՒ. Ա. ՎՈՐ. Ա. ՎՈՐ. Ա. ՎՈՐ. Ա. ՎՈՐ.

Ալքօլին վնասակար ըմպելի մը ըլլալը գիտականապէս եւ փորձառապէս հաստատեց Շուետացի գիտնական մը *Magnus Hüss* կենդանիներու վրայ իր ըրած փորձերով:

Ոգելից ըմպելիները կարելի է բաժնել երկու մասի:

— Խմորուած ըմպելիներ (*fermenté*), որպիսին են գինին, գարեջուրը, խմնորի եւ տանձի գինիները 8—12 աստիճան:

— Թոքեալ ըմպելիներ (*distillé*) խաղողի, խնձորի, տանձի օվինները եւ ախորժաքները խմնիները եւ այս ախմները, առնոց աստիճանները կը տարութերին 30—60 աստիճանի մէջ, երբեմ մինչեւ 70° որպիսին է *Whisky*ն անգիտացի նաւազներու ըմպելին:

— Հաշուուած է որ տարեկան մարդ գլուխ 100° աստիճան 15 լիդը ալքօլ կը սպառի, որ կ'ընէ մօտաւորապէս 100 լիդը ալքօլ չափահաս մարդու գլուխ կամ 1000 լիդը գինի, օրական միջին հաշուով 3 լիդը գինի մարդգլուխ:

Իրա՞ւ է որ ալքօլը մնունդ մըն է: Եթէ մնունդ անուանենք բոլոր այն նիւթերը որ մեր մարմնոյն մէջ մտնելով ջերմութիւն առաջ կը բերեն, այդպարագային ալքօլը մնունդ մըն է. միայն թէ *Atwaterի* և *Benedictի* փորձերը ցոյց կուտան թէ ալքօլը աղքատ, գժուարամարս եւ սուլ մնունդ մըն է. այսպէս եթէ,

13 կրամ կարագ	կուտան 100 քալօրի
28 "	շաքար
29 "	բըինձ
107 "	գետնախնձոր
140 "	կաթ

առոր փոխարէն նոյն քալօրին ստանալու համար պէտք են.

15 կրամ ալքօլ 100°

200 "	<i>Bourgoigneի</i> գինի
525 "	<i>Bordeau</i>
50 "	գօնեաք
500 "	գարեջուր

Որպէս ախորժաքեր եւ իբրեւ գրգռիչ կարելի է գործածել ոգելից ըմպելիներ պայմանաւ որ քիլօրամ գլուխ (ենթակայի կշիռը) 1 կրամ ալքօլը չանցնի այսպէս 60 քիլօր. կշռող մէկը 60 կրամ ալքօլի միայն իրաւունք ունի. որ կը համապատասխանէ մօտաւորապէս կէս լիդը գինիի, բանաւոր չափ մը:

— Ալքօլը ամէն կազմի վրայ միեւնոյն ազդեցութիւնը չունի. ժառանգականութիւնը իր որոշ դերը ունի. ալքօլիքներու զաւակները աւելի կը դիմանան անոր քան ուրիշները: Ընդհանուր կազմը եւ զբաղումները նոյնպէս իրենց որոշ ազդեցութիւնը ունին:

Ի՞նչ է ալքօլիքներու վախճանը.— ալքօլամուները ենթակայ են նախ այն բոլոր հիւանդութիւններուն որոնց թւումն մասանցը ըրինք, ատկէ զատ անոնք շատ աւելի փափուկ են երբ փոխանցիկ հիւանդութենէ մը կը բըռնուին. Թոքատապը, թոքախտը եւ թոքերու կանկրէնը

կը կնապատիկ եւ քառապատիկ աւելի զոի կը պատճառեն ալքօլամուներու մօտ. ոչ միայն ասոնք պէտք եղած դիմադրութիւնը չունին այս հիւանդութիւններու հանդէալ այլ իրենց սերունդներն ալ նմանապէս զուրկ են այս դիմադրութիւնն: Ապահովագրական ընկերութիւններու վիճակագրութիւնը ցոյց կուտայ որ գինեպանները կը կազմեն այն դասակարգը որուն մէջ մահերու թիւը ամենէն բարձր է:

Գիտուած է կայուն յարաբերութիւնը յիմարներու թիւին եւ երկրի մը սպառած ալքօլի քանակութեան միջեւ: Սկանտինաւեան երկիրներու մէջ յիմարութիւնը զգալիօրէն պակսեցաւ ալքօլամոլութեան նուազման հետեւանքով:

Նոյնպէս որոշ համեմատութիւն մը գոյութիւն ունի ալքօլամոլութեան եւ ոնիրներու ու անձնապահութեան միջեւ:

ԱԼՔՕԼԱՄՈԼՈՒԹԻՒՆ ԵՒ ԺԱՌԱՆԳԱԿԱՆՈՒԹԻՒՆ

Ծնողըններու յանցանքը յանախ զաւակները կը քաւեն: Ցեղին այլասերման գլխաւոր պատճառներէն մին ալքօլն է: Ալքօլիկներու զաւակները ապագայ ալքօլամոլներ են, որովհետեւ թէ՝ կամքէ զուրկ են եւ թէ անոնց շղային քջիջները գործելու համար իրենց ժառանգական դրդիչին պէտք ունին. անոնք կոչուած են ըլլալու դիւրագրգիւ եւ բարկացու, անհիաւասարակշիւ, յաճախ ենթակայ դողերու եւ լուսնոտութեան (*épilepsie*). Խուլախստը, մարմնի տիսեղծութիւնները, ջըրագլուխը (*hydrocéphalie*) ապուշութիւնը անոնց մենաշնորհն է: Պղտիկ տարիքի մէջ մահերու թիւը անոնց մօտ անհիամեմատ աւելի բարձր է, վերջապէս ալքօլամոլութիւնը տխրահոչակ առաջնորդն է թշուառութեան եւ հիւճախստին: Ալքօլամոլ ցեղ մը կորսուած ցեղ մըն է:

ԻՆՉՊէՍ ԿԱՐԵԼԻ Է ԶԴՈՒՇԱՆԱԼ, ԵՒ ԶԴՈՒՇԱՑՆԵԼ,
ԱԼՔՕԼԱՄՈԼՈՒԹԵԱՆ ԴԷՄ

ՄՐԳԿՂԻՑ ԺԻՂՄՈՒՆԵՐ.— Գինետունները գոցել շատ կանուխ, արգիլել ալքօլ տալ արդէն գինովներու, տըղայոց ալքօլ չտալ, եւ ապառիկ չվաճառել:

ԴԱՍՏԻՋԱՐԱԿՈՒԹԻՒՆ.— Բրօբականտ մղել ալքօլիզմի դէմ, ցուցադրելով ժողովուրդին հանրային վայրերու մէջ պատկերներով անոր աւերները. սինէմա-

յով եւ ծրի հրատարակութիւններով, որպէսզի ալքոլի գործածութիւնը մոլութիւն չի դառնայ, աշխատիլ բարելաւել գործառքին կեանքի պայմանները՝ հայ-թայթերով առողջապահիկ բնակարան, քաջալերել պատասխանութեան եւ երիտասարդութեան մօտ մար-զանքը եւ մարմառմարզական խաղերը:

Արմատական միջոցներ.— Ալքոլի վրայ տուրքերը աւելի եւս ծանրացնել, պակասեցնել գինետուններու թիւը. քրանսայի մէջ կան ներկայիս 478.843 գինե-տուն. մօտառապէս մէկ գինետուն 82 բնակիչի համար:

Բարիդի մէջ կան	30.481 գինետուն
Լիօնի մէջ	5.617 "

Մէկ գինետուն Յ տան համար:


Բաղդատական ցուցակ.

Քրանսայ	մէկ գինետուն	82 բնակիչի գլուխ
Հուէսո ունի	" "	500 "
Նորվեգիա	" "	900 "

Վերջապէս հետեւիլ Ամերիկայի օրինակին եւ բա-ցարձակապէս արգիել ոգելից բարկելներու գործա-ծութիւնը ու համակերպի չոր ոչժիմին (régime sec):

ԵԶՐԱԿԱՑՈՒԹԻՒՆ

Ալքոլը թոյն մըն է, եւ ոգելից ըմպելիները՝ խառ-նութ թոյն մը. ալքոլամոլութիւնը ուրիշ մոլութիւննե-րու պէս սոսոր ախտ մըն է որ ոչ միայն կը քայրայէ ենթակային առողջութիւնը այլ նաև անոր սերունդ-ներուն կը ճգէ անբաղձալի ժառանգութիւն մը. ալքո-լամոլութիւնը կամքը՝ կը ջլատէ, մարդը կ'անասնացնէ, կը զրկէ զայն բոլոր այն բարձր հաճոյցներէն որ կեան-քը բաղնալի կը դարձնեն, ալքոլը թշուառութեան աշ բազուկն է, եւ թշուառութիւնը թոքախտին յաղթական առաջնորդք: Ալքոլամոլիներու զաւակները կոչուած են ըլլալու յիմարներ, ապուշներ եւ վիժածներ, անոնք ըն-կերութեան համար ոչ միայն բեռ մը եւ ախտ մըն են, այլ մնասակար եւ անօգուտ տարք մը: Ալքոլամոլու-թիւնը փոխանցիկ է հիւանգութիւններուն պէս, գինե-մոլութեան գլխաւոր պատասխանատուն նախ տգի-տութիւնը, ապա գինետունն է. զգուշացէ՛ք գինետուն երթալէ, եւ զգուշացուցէ՛ք ծերինները ինն յաճախելէ: Մարմնամարզական խաղերը, ընթերցումք, գեղարուես-տք ալքոլամոլութեան թշնամիններն են, ծեր եւ ծերին-ներուն սիրոյն համար մաքանցէ՛ք ալքոլամոլութեան դէմ:



1.— ՊԵՆԵՐԱԿԱՆ ԱԽՏԵՐԸ Ա. մաս, զրեցին Տօքակար
Պօղութան և լեռն Գրիգորեան
Գին 2 դր.

2.— ԹԻՒՂԻՌԻՒԹԻԼԶՀՆ, զրեց Տօքթ. Ե. Մինա-
սեանց: Յառաջաբան Տօքթ. Ա. Թուրգո-
մեանէ: Գին 2 ½ դր.

5.— ԱԼՅՈՈՒԹԶՄՆ, զրեց Տօքթ. Արշակ Անդրէ-
սեան: Յառաջաբան Տօքթ. Պօղու-
թանէ:

Մ Ա Մ Ո Ւ Լ Ի Տ Ա Կ Ե Ւ

4.— ՊԵՆԵՐԱԿԱՆ ԱԽՏԵՐԸ Բ. մաս, ՄԻՋԻԼԻԶՆ, զրե-
ցին Տօքթ-ներ Պօղութան և լեռն Գրի-
գորեան:

5.— ՄԱԼԱՐԻԱՆ, զրեցին Տօքթ-ներ Պօղու-
թան և Կամսարկան:

6.— ՄԱՐԱՌԱՌԻԹԻԿՆ, զրեցին Տօքթ-ներ Ա. Թուր-
գոմեան: Պալասանեան:



— Գին 1 ՑԲԱԿԱՔ —

Imp. O. BOGHOSIAN
33, Rue Pixérécourt, Paris (XX^e)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐԱԴԱՐԱՆ



NL0072398

2013

